

նուին . եակառը կատուի յատկութեանց հետ մէկաեղ՝ վագրի ոյժը ունի, ուստի հեշտութեամբ կրնայ ծառերու վրայ ելնել : Այս գոռում գոչումներուն հետ մէկաեղ ասդիէս անդիէն կլուին նաեւ աղուար ըսուածտեսակ մը կապկաց անախորժ եւ անտանելի ձայները, որ կզգան իրենց թշնամի եակառին մօտաւորութիւնը, եւ քանի որ նա աւելի մօտենայ՝ այնչափ աւելի կդուան : Ծառերուն գագաթները նստած անհամար թշուչունները անոնց ձայնէն կզարթին, ու մեծ կոկորդ ու ճռուողիւն կհանեն . ահռելի թուքանները (որ թութակի նման թշուչուններ են) ծառերուն բարակ ճիւղերուն ծայրերը նստած՝ իրենց թմբուկի զարնուածքի նման ձայներով օդը կհնչեցընեն : Վարը ծառերուն տակը անհամար թունաւոր օձերու շշնկոցները կլուին . ասոնց թոյնն այնպէս սաստիկ է որ ինչ բանի գպչի՝ իսկոյն մահ կպատճառէ . բայց այս օձերը միանգամայն իրենք ալ թշնամիներ ունին, որոց մէջ գլխաւորներն են թունաւոր կարիճներ, բոտոսներ, մամուկներ՝ ամէն մէկը խնձօրի չափ մեծութեամբ : Մեծամնծ կռունկներ եւ անոնց նման թշուչունները բարձր բարձր եղէքներու մէջ կպտըտին, ու իրենց սուր աջքերով այն ահագին գորտերը կորսան՝ որ իրենց ձայներով անտառին ազաղակը կաւել-

ցընեն : Այն գիշերուան միջոցին պատերազմն ու արիւնչեղութիւնը անդադար կշարունակուի, եւ այն ժամանակ միայն կդադրի՝ երբոր արեւուն կրակի նման տաք ճառագայթներով բոլոր կենդանիները ուժէ կրնկնին ու մինչեւ արիւնըռուշտ գաղաններուն կատաղի կիրքերն անդամ՝ կհանգարուին : Այն ըիւրաւոր կենդանեաց մէջ խիստ քիչ կան որ խաղաղասէր ու անվնաս են . մնացեալները միշտ զանոնք հալածելու ու ջարդելու ետեւէ են : Գետին մէջէն դանդաղ դանդաղ շարժելով հազարաւոր կրիաներ գուրս կելնեն, աւազոտ տեղեր երկայն ու նեղ փոսեր կփորեն ու անոնց մէջ կըդնեն իրենց հաւկիթները : Ամէն մէկ կրիայ օրը 8 կամ 10 հաւկիթ կձգէ, ու մինչեւ սահմանեալ ժամանակին այնպէս կշարունակէ . եթէ երեւակայեմք որ միլիոնաւոր կրիաներ այդ գործողութեան մէջ են, կրնամք հասկընալ թէ որքան հաւկիթ կդիզուի այն տեղերը : Կրիաներուն այս գործողութեանը արգելք չկայ ամենեւին . վասն զի եթէ որկրամոլ եակառը վրաները յարձըկի ու մի առ մի կռնըկի վրայ բերելով՝ անոնց գլուխներուն մէջէն հանէ զիրենք, մնացեալ կրիաները հանդարտ կերպով եւ առանց վախի հաւկիթ ձգելու գործողութեանը հետ կըլինին :

(Աւարտի յառաջիկայս).

ՓՈԹՈՐԻԿԱՆԵՐՈՒ

ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆ

Յգոստոսի 25-ին եւ 26-ին լուր մը տարածուեցաւ Խրիմու նաւահանգիստները՝ թէ եւրոպայէն եկած հեռագրական լուրի մը նայելով՝ 26-էն մինչեւ 29 մեծ փոթորիկ մը պիտի պատահի Մեւ ծովուն վրայ : Այս համբաւով ոչ միայն շատ հանապարհօրդներ իրենց նաւարկութիւնը ետ ձգեցին, այլ եւ ցամաքի վրայ բնակող խեղճ ժողովուրդներ, մինչեւ Թաթարներն ու Զինկեանեներն անգամ, մեծ վախի մէջ էին այն օրերը .

վասն զի խօսքը այն կերպով տարածուեր էր իրենց մէջ՝ թէ օգոստոսի 26-ին իրիկունը կես գիշերուն մօտ աշխարհս տակնուվրայ պիտի լինի : Ցայտնի բան է՝ որ այն գիշերը մեծ հանդարտութեամբ ու խաղաղութեամբ անցաւ, ինչպէս թէոդոսիա՝ նոյնպէս անջուշտ եւ ուրիշ նաւահանգիստները, այլ եւ նոյնպէս եւ կամ փոքր ինչ տարբերութեամբ անցան նաեւ մնացեալ երեք գիշերներն ու ցորեկները . բայց այս ըսելչէ թէ այն

փոթորիկը գուշակող աստղաբաշխները սուտ համբաւ տարածելու մտքով եւ կամ նաւորդները ընդունայն տեղը վախցընելու դիտաւորութեամբ հնարեր էին այն գուշակութիւնը : Ի՞նչ էր ուրեմն այն գուշակութեան հիմք եւ բուն պատճառը : — Ասոր վրայ արժան կհամարիմք դնել այս տեղ համառօտ տեղեկութիւն մը՝ թէ մթնոլորտին մէջ պատահող փոթորիկները եւ անոնց պատահելու ժամանակները ի՞նչ կերպով կարելի է գուշակել, եւ ի՞նչ աստիճանի աւելի կամ պակաս ճշգութեամբ :

Ցայտնի է ամենուն թէ փոթորիկը կամ սաստիկ մրրիկը (որ է պոռա, գուրբունա) ամէն ժամանակ եւ ամէն տեղ փոթորկալից ամպերէ առաջ կուգայ : Այս ամպերը սովորաբար իսկզբան փոքր կլինին, յետոյ շուտ շուտ կմեծնան . քիչ ատենէն երկնքին երեսը կծածկեն եւ անոր կապոյտ գոյնը կխափանեն . երբեմն եւս հորիզոնին այլ եւ այլ կողմերը ամպեր կդիզուին . կամ զատ զատ՝ նետուած բամպակի պէս կկենան, եւ կամ շուտով իրարու հետ կմիանան : Ամպերէն ոմանք մթնոլորտին վերի կողմերը գտնուած ժամանակները ճերմակ ու թեթեւ գծերու պէս կերեւան, եւ զիզակ (գաղլ. *cirrus*) կըսուին . այն գծերը հետզիետէ կթանձրանան, եւ դիզակ (գաղլ. *cumulus*) ըսուած ամպերը կծեւացընեն, ինչպէս որ կտեսնուի աւելի երբ փոթորիկը հորիզոնին վրայ կպատրաստուի : Այնպիսի ամպերուն վրայ զարնուած լոյսը շատ անգամ իրարմէ խիստ տարբեր գոյներ կառնու . տեղ տեղ մութ մոխրագոյն, տեղ տեղ դեղինի զարնող փայլուն գոյներ, երբեմն ալ բաց մոխրագոյն երկայն երկայն գծեր : Երբոր արեւը մտնելու մօտ է, այն ամպերը արեւմտեան կողմը մութ դեղին գոյն կունենան . այն դեղինը յետոյ կդառնայ մոխրագոյն եւ կապոյտ, երբեմն ալ կարմիր :

Փոթորիկը շատ անգամ սկսելէն քանի մը ժամ առաջ կպատրաստուի . օրինակի համար, առաւոտը կտեսնես որ երկնքին երեսը բոլորվին բաց է, կեսօրուան մօտ այլ եւ այլ գծեր կտեսնուին, որով երկնքին երեսը ճերմակագոյն տեսք մը կառնու . արեգակը գոյնը կնետէ, եւ քուերը զանազան բակեր կամ արեւանմանութիւններ կծեւանան . յետոյ ամպերուն դիզակները կթանձ-

րանան, ու վերի ամպերուն հետ կխառնուին : Փոթորիկին սկսելէն քիչ մը առաջ երրորդ կարգ մը դարձեալ կծեւանայ ամպերէ, որ աւելի լեռնոտ երկիրներ կպատահի :

Երբոր փոթորիկ մը պիտի ենի, օդաչափ կամ ծանրաչափ (*պարումեր*) ըսուած գործիքը հանդարտութեամբ ու միակերպ կցածնայ : Նատ անգամ օդը հանդարտ կլինի, եւ նեղիչ տաքութիւն մը կկոխէ ամենուն վրայ, թէպէտ եւ այս տաքութիւնը մեծ ազդեցութիւն չերեցըներ չերմաչափի վրայ, վասն զի օդոյն վարի կարգերուն մէջն է աւելի, իսկ վերը ցուրտը տիրած կլինի :

Փոթորիկները երկու տեսակ կընան բաժնուիլ . ոմանց պատճառը վարէն վեր ենող քամիներն են, եւ ոմանցը՝ երկու իրարու հակառակ քամիներուն մէկմէկու հետ զարնուիլը . առաջինները ամառը կպատահին, իսկ միւսները ձմեռը : Այժմ առաջնոյն վրայ խօսիմք :

Մեր երկիրները ամառ ատեն երեք տեսակ պարագայ կպահանջուի որ փոթորիկ ենի . օդի մեծ հանդարտութիւն, գետնի խոնաւութիւն եւ երկնքի պարզութիւն . բայց օդոյ հանդարտութիւնը մինչեւ մթնոլորտին վերերը չհամանիր, վասն զի ընդհանրապէս օդաչափը մէկ երկու օր հանդարտութեամբ կցածնայ . ըսել է թէ օդը ամէն կողմէն վար կվազէ : Ամպերու գծերը թեթեւ հարաւային արեւմտեան քամիներով կբջջուին . ասով գետնին հետ կպած օդոյ զանգուածները ո՛չչափ որ աւելի տաքնան, այնչափ աւելի ուժով դէպ ի վեր կդիմեն . գոլորշիները մթնոլորտին վերերը կթանձրանան, կիւրտանան եւ ամպերը կթանձրացընեն . այն միջոցին օդը կզովանայ, եւ արեւը սաստիկ ոյժ չունենար երկրիս եւ օդոյն վրայ :

Այսպիսի ժամանակ կընայ պատահիլ որ ամպերը նորէն ցըուին՝ թէ որ տաք օդին հոսանքը մինչեւ իրենց բարձրանայ . այս օդը եթէ չոր է, անտարակոյս կցրուէ զանոնք . բայց մթնոլորտին զուգակշռութիւնը թեթեւ պատճառով մը մը կընայ փոխուիլ : Ամպերէն վար եղած օդոյ զանգուածը որովհետեւ աւելի պաղ է, եւ արեւուն ճառագայթներէն չտաքնար, անոր քուերը տաք օդի հոսանքներ կան որ դէպ ի ամ-

պերը կվազեն, ինչպէս որ կերեւնայ մանը ամպի կտորներուն վազուածքէն. իսկ երկրիս երեսը օդոյ այլ եւ այլ հոսանքները դէպ ի ամէն կողմը կվազեն՝ փոթորիկին սկսելու կողմէն ծագելով; եթէ օդոյն մէկ կտորը մէկալէն շատ պաղ է, այն քամիներն ալ սաստիկ կլինին. պաղ օդոյ զանգուածները դէպ ի երկրս կիշնան, գոլորշիները շուտ շուտ կթանձնրացընեն, եւ սաստիկ ելեքտրականութիւն կիանեն: Իսկ երբոր օդոյ զանգուածը դէպ ի զէնիթ՝ այսինքն դէպ ի երկնքի բարձր կէտը ենէ, օդաչափը ցածնալէն կդադրի, երբեմն նաեւ կբարձրանայ քիչ մը. բայց փոթորիկին հեռանալուն պէս՝ նորէն կսկսի ցածնալ: Այս փոթորիկները սովորաբար ցորեկուան սաստիկ տաքերուն ատենը կպատահին. օդը շուտով կբացուի, բայց քանի մը օր ետեւէ ետեւ փոթորիկ կելնէ եւ փոթորկալից ամպեր կծեւանան, թէպէտ եւ ամէն անգամ փայլակ ու կայծակ չպատահիր, մինչեւ որ քամիներուն ընթացքը եւ մթնոլորտին վիճակը բոլորովին չփոխուի:

Փոթորիկներուն այս կանոնաւոր ձեւացմունքը ամենէն առաջ հոչակաւոր Վոլթա բնագէտը դիտեց Խոալիոյ հիւսիսային կողմերը. բայց մեր երկիրներուն մթնոլորտին մէջ ալ շատ անգամ նոյնպէս կպատահի: Բնդիանը ապէս փոթորիկ ելնելուն համար հարկաւոր է որ գոլորշիները շուտ շուտ թանձրանան, եւ այն ամպերէն սաստիկ ելեքտրականութիւն ենէ. այնպիսի ժամանակ անպատճառ փոթորիկ կպատահի: Իսկ երբոր ելեքտրականութիւնը քիչ է, կընայ սաստիկ անձրեւ գալ առանց փայլակի եւ որոտման:

Վերջին տարիներս եւրոպայի բնագէտներն ու աստղաբաշխները մեծ ջանքով ետեւէ եղան որ մթնոլորտին մէջ ատեն ատեն պատահող փոթորիկներուն ընթացքը եւ ձեւացմունքը դիտելով՝ կարենան առաջուց գուշակել թէ ե՞րբ պիպի ելնեն անոնք: Նոցա դիտողութեանը եւ աշխատանքին մեծապէս օգնեցին հեռագրական գծերը, որով այժմ աշխարհիս գրեթէ մէկ ժայրէն մինչեւ միւս ժայրը կիմացուի մէկ օրուան մէջ թէ ուր տեղ ի՞նչպէս է օդը, ի՞նչ վիճակի մէջ է մթնոլորտը, ո՞ր կողմը փոթորկալից ամ-

պեր կպատրաստուին, դէպի ո՞ր կողմը կդիմեն, ո՞րչափ է անոնց ընթացքին սաստկութիւնը, ուստի եւ ո՞րչափ ժամանակի մէջ կընան այս ինչ կամ այն ինչ տեղը հասնիլ: Իհարկէ քանի որ բնութեան այս մեծամեծ երեւոյթներուն ամէն մէկ մանը կանոնները չեն հասկըցուած, կարելի չէ ըսել թէ այդպիսի գուշակութիւնները ամենայն Ցշդութեամբ կատարուին՝ աստղաբաշխից գուշակած օրովը, ժամովը եւ վայկեաններովը. բայց տարակոյս չկայ որ դարձեալ շատ մեծ բան է որ այն գուշակուած փոթորիկը պատահի ժամանակէն մէկ երկու օր առաջ կամ ետքը:

Ահա այսպիսի նախագուշակեալ փոթորիկներէն մէկն էր այս տարուան մարտ ամսոյն մէջ պատահած սաստիկ փոթորիկը, որ արեւմտեան Ովկիանոսէն դէպ ի Գաղղիա, Խտալիա, Գերմանիա, եւ մինչեւ հարաւային Ռուսաստան պատահեցաւ՝ սոսկալի սաստկութեամբ եւ արագութեամբ, եւ մեծամեծ վնասներ պատճառեց ծովու եւ ցամաքի վրայ: Այսպիսի է նաեւ այս օրերուս եղած գուշակութիւնը. որ թէպէտ օգոստոսի 26-էն մինչեւ 29 եղած միջոցին ընանդիպեցաւ՝ զարմանք չէ, որովհետեւ նոյն ամսոյն 23-ին ու 24-ին Ազովի եւ Սեւ ծովուն քովերը արդէն սաստիկ փսթորիկ մը ելաւ եւ ահագին ալէկոծութեամբ, անձրեւներով ու անդադար կայծակներով որոտմունքներով շատ աւերմունք պատճառեց, տեղ մը աւելի՝ տեղ մը պակաս:

Այժմ քանի մը հետաքրքրական տեղեկութիւններ տամբ մեր ընթերցողաց՝ փոթորկալից ամպերուն այլ եւ այլ յատկութեանցը վրայ: Ամանք կըսեն թէ փոթորիկները օդոյն բարձր կողմերը կպատահին, թէպէտ եւ սովորական կարծիքը այն է թէ փոթորիկը ցած ամպերէն կպատճառի: Քէմց անունով Ցանապարհորդ բնագէտը կըսէ թէ «Ես Ալպեան լեռներուն վրայ ոչ երբէք ինծմէ վար եղած ամպերուն մէջ տեսեր եմ որոտում եւ փայլակ, հապա միշտ վերի ամպերուն մէջ. միայն թէ ոտքիս տակը եղած ամպերէն դէպ ի վերի ամպերը կայծեր կթուչտէին»:

Երբեմն կարելի է գրեթէ որոշ կերպով իմանալ թէ փոթորիկը մեզմէ ո՞րչափ հեռու է: Երբոր փայլակները հորիզոնական ընթացք մը ունին,

պէտք է դիտել թէ փայլակը երեւնալէն մինչեւ որոտման լսուիլը ո՞րչափ ատեն կանցնի . եւ որովհետեւ յայտնի է թէ ծայնը մէկ օռպէի մէջ 340 մեծը տեղ կերթայ, փայլակին եւ որոտման միջոցին անցած օռպէներով պէտք է բազմապատկել 340 թիւը, անով կիմացուի թէ փայլակը քեզմէ ո՞րչափ իեռու է :

Ամենեւին յատնի չէ թէ ամպերուն մէջ ո՞րքան ելեքտրականութիւն հարկաւոր է՝ օռպէս զի փոթորիկը սաստիկ եւ կամ թեթեւ լինի. եւ այս բանիս համար թէպէտ շատ փորձեր ըրած են մինչեւ ցայժմ բնագէտք, բայց չեն կըցած որոշ կանոն մը գտնել. սակայն հաւանական է որ լաւ դիտելով զանազան փոթորիկներուն յատկութիւնները՝ կարենան վերջապէս ընդհանուր կանոնի մը տակ ձգել այս երեւոյթները : Սովորաբար կըսուի թէ ամպը փայլակին կըացուի, եւ անձրեւ կթափի . բայց անձրեւ բերողը քամին է. որով գոլորշիները խոշոր խոշոր կաթիւներ կծեւանան ու կըըշուին հորիզոնական դիրքով : Ըսել է թէ գոլորշիներուն թանձրանալը՝ փայլակին առաջ լինելով, շատ անգամ՝ որոտման ճայնը դեռ չսուած՝ անձրեւ կուգայ. իսկ արդ որոտմունքը մէկ օռպէի մէջ 340 մեծը տեղ կիասնի, ապա ուրեմն եթէ անձրեւին պատճառ փայլակը լինէր, հարկ կինէր ըսել՝ թէ չըրոյ կաթիւները գրեթէ հաւասար արագութեամբ կթափին, որ անկարելի բան է :

Փոթորիկները սովորաբար աւելի ստէպ եւ աւելի սաստիկ կպատահին լեռնոտ երկիրներ՝ քան թէ դաշտերու մէջ . վասն զի լեռներու մէջ քամիներուն փելովը աւելի շուտով կթանձրանան գոլորշիները. միանգամայն լեռները ամպերուն շարժմանը արգելք լինելով՝ անոնցմէ ելած ելեքտրականութիւնը կերպով մը կիաւագուի ու կըդիզուի մէկ կէտի վրայ : Շատ երկիրներ լեռներուն մէկ կողմը փոթորիկ կպատահի, իսկ միւս կողմը որ դաշտային է՝ ամենեւին չպատահիր :

Աշխարհիս երեսը ուրիշ ամէն երկիրներէ աւելի փոթորիկները սաստիկ կպատահին երկու արեւադարձից մէջտեղուանքը: Առաւտուուն երկինքը բաց կիմնի, բայց կեսօրուան դէմ ամպերը կըդիզուին, փայլակները կսկսին անդադար փայլատակիլ, եւ որոտմունքները կգուան այնպի-

սի սոսկալի ծայներով որ մեր երկիրները չեն լսուած: ձանապարհորդներուն պատմածիննայելով՝ այն կողմերու փոթորիկներուն սաստկութիւնը խելքէ մտքէ դուրս բան է: Ամերիկայի տաք կողմերը այն փոթորիկներուն կըսին բռնատու կամ քրօվատու. Հնդկաստանի կողմերը ուռական կամ հուռիխան. Չինու ծովերուն մէջ յունական բառով թիգոնն կամ սիւփոն: — 1681-ին Անգլիեան կղզիներուն քովը այնպիսի փոթորիկ մը պատահեր է որ առաւտեան 8 ժամէն սկսեալ մինչեւ երկրորդ օրուան 4 ժամը քշեր է. շատ նաւեր ծովուն երեսէն նետուեր են ցամաքին վրայ իեռու տեղ. մէկ նաւ մը նետուեր է անտառի մը մէջ, մէկ ուրիշ մը բարձր ժայռի մը վրայ: — Հնդկաստանի մէջ 1831-ին հոկտեմբերի ետքի օրերը այնպիսի փոթորիկ մը ելեր էր որ տասը հազար հոգւոյ մահուան պատճառ եղաւ: Մատրասէն կալկաթա եղած ճանապարհը ծովեզերքէն 14 քիւրմեթիր կամ վերսատ իեռու էր, եւ սակայն ծովը այն ճանապարհը կոխեց՝ մինչեւ 8 կանգուն բարձրութեամբ. Պալասօր քաղաքին գոները հասաւ, կամուրջը քանդեց, եւ նաւու մը կտորները քաղաքին վրայ նետեց: — Ամերիկայի կուատալուփիա քաղաքին վրան եւս սոսկալի փոթորիկ մը ելաւ 1825-ին յուկիսի 7-ին, այնպէս որ ահագին թնդանօթներ իրենց կեցած տեղերէն մէկդի քշուեցան:

Այսպիսի փոթորիկներուն մօտենալը երբեմն առաջուց կգուշակուի մասնաւոր նշաններով. բայց այն նշանները շատ աղէկ դիտուելով միայն կրնան հասկըցնել թէ ենելու փոթորիկը մէջ է թէ փոքը: Ընդհանրապէս փոթորիկն ելնելէն առաջ արեւմտեան թեթեւ քամի մը կիչէ, երբեմն ալ կատարեալ հանդարտութիւն մը կտիրէ, այնպէս որ ամենեւին քամի չփշեր, եւ օդոյն տաքութիւնը շատ կպակսի. ըսել է թէ քիչ ատենէն փոթորիկը պիտի սկսի:

Մինչեւ ցայժմ կարելի չէ եղած որոշ կերպով իմանալ թէ աշխարհիս այլ եւ այլ կողմերը տարին քանի՛ փոթորիկ կպատահի. բայց ընդհանրապէս դիտուած է որ երբ կանոնաւոր քամիներուն փշումը դադրի, փոթորիկ կելնէ:

Եւրոպայի արեւմտեան եզերքը եւ Գերմանիոյ մէջ ընդհանրապէս տարին 20 փոթորիկ կիամ-

ըութի . Փեթրպուրկ եւ Մոսքուա 17, Խաղան 9, Ներչինսք 2, եւ Երբութսք 8: — Դնեմք թէ տարին 100 փոթորիկ պատահի . չորս եղանակաց մէջ պատահած փոթորիկները՝ անոր համեմասութեամբ՝ կրնամք այս կերպով բաժնել .

	Զմեռ Դարուե Ամառ Աշուն
Արեւմտեան Եւրոպա	8,9 17,7 52,5 20,9
Չույցերի	0,4 20,6 69,0 10,0
Գերմանիա	1,4 24,4 66,0 8,2
Միջին Եւրոպա	0,0 15,7 79,3 5,0

Ինչպէս որ այս ցուցակէն եւս կերեւի , արեւմտեան Եւրոպայի մէջ բոլոր տարին պատահած փոթորիկներուն միայն 10^ո մասը ձմեռը կպատահի , իսկ ամառը անոր կէսը . Զուեցերիի ու Գերմանիոյ մէջ ձմեռը փոթորիկ պատահիլը խիստ

կարգէ դուրս բան է . բայց ամառը երեքին երկուքը այն տեղը կպատահի : Եւրոպայի ու Ասիոյ մէջտեղերը ձմեռը փոթորիկ չլինիր . փոթորիկներուն չորսին երեքը ամառը կպատահին , գարնան եւ աշնան պատահածներն ալ այն միջոցներուն տաք ամիսներուն կպատահին . ուստի կարելի է իրաւամբ ըսել թէ տարւոյն կէսին մէջ ամենեւին փոթորիկ չլինիր :

Միջերկրական ծովուն հիւսիսային կողմերը , եւ գլխաւորապէս Ցունաստան , փոթորիկներու ժամանակը գարունն ու աշունն է . նոյնպէս եւ Խտալիա , ուր տարին գրեթէ 40 փոթորիկէն աւելի կպատահի : Հռոմ քաղաքին կողմերը բոլոր տարին 64 օր միայն անձրեւ կուգայ , իսկ Պատուա քաղաքը տարւոյն մէջ 120 օր :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Տ Ե Վ Ե Կ Ո Ւ Թ Ւ Ւ Ք

Ճանապարհի վրայ պատահած փորձանմներու և հիւսիսութեանց առեն ընելու առաջին դարմանները .

Շատ գիպուտածներ , փորձանքներ , հիւանդութիւններ կպատահին մարդուս , մանաւանդ ճանապարհութեան ատեն , որոց գարմանը անպատճառ պէտք է ընել՝ առանց բժշկի սպասելու կամ մինչեւ որ բժիշկը համնի : Ո՞րչափ անդամ եղած է որ այսպիսի փորձանքէ մը ետքը պէտք եղած առաջին դարմանները չընելով՝ յետոյ բժիշկ համնելն վերջը անդարմաննելի եղած է փորձանքը կամ հիւանդութիւնը : Իրաւ է որ շատ մարդիկ ընտանեկան կամ թէ պառաւական ըսուած հնարքներով դարման կրնեն այսպիսի ժամանակ , բայց այն դարմանները ամէն մարդ չգիտնար , եւ կամ այնպիսի կերպով կընէ որ օգուտի տեղ աւելի կվնասուի հիւանդը : Մեք այստեղ գլխաւոր փորձանքներն ու անսոնց գեղեցրը դնեմք , որչափ որ կարելի է պարզ եւ համառոտ բացատրութեամբ :

ԿԱԹՈՒԱՆ , ՈՐ Է ՏԱՄԼԱ .

Ո՞ր եւ իցէ կաթուած , որ է տաճկերէն տամլա ըսուածը , խիստ քիչ անգամ կպատահի որ յանկարծական լինի , այլ միշտ առաջուց կիմանայ հիւանդը երբոր գլուխը կըցաւի կամ կծանրանայ , ականջները կխօսին , գլուխը կպարտի եւ ուշը կվերանայ :

Երբոր հիւանդի մը կաթուած կզարնէ , պէտք է խոկոյն հիւանդը այնպէս պառկեցընել որ գլուխը բարձր կենայ , հագուստին կոճակները եւ կապերը քակել , վիզը եւ կուրծքը բանալ , գլուխը պաղ ջրով թրջել , մանաւանդ ջրի մէջ թրջած լաթ եւ կամ սառոյց դնելով գլխուն վրայ . ոտքերը տաք ջուր գնել , ջրին մէջ մանաւանդ (հարտալ) կամ մոխիր ձգելով , սրունկներուն մանաւանդի գնել ջրով կամ քացախով շաղուած , եւ որչափ կարելի է շուտով առատ արիւն առնել :